

Վրիստոսի գերեզմանը, Ակ օր մ' ալ
բացիմինս : Կարեզմանն մէկ ամպ մ' է .
երբ դու՝ արդարները կանչելու ձայնդ
ձգես, անոնք արևու պէս լուսափայլ
պիտի ելլան անկից . և օդուն մէջ
յափշտակուած՝ տարուին Վրիստոսի
առջե , և յաւիտեանս Եստուծոյ հետ
պիտի ըլլան : Ոխիթարենք մէկզմէկ
այս խօսքերուս զմայլեցուցիչ քաղցրու-
թեամբը :

Մանճոնի:

Լեքսանդր Ունծոնի, անուանի
բանաստեղծ Խտալացի, ծննաւ 'ի ՈՒ-
լան յամին 1784 : Լոր Հայրը, թէպէտ
և կոմս, բայց անհրահանգ մարդ մըն
էր, իսկ մայրը խիստ նշանաւոր կին և
Պիեգարիայի աղջիկն էր, որ Յանցանդ
և Պարիժու ըստած համբաւաւոր ձառն
գրած է : Պատանին Ունծոնի տղայ-
ութեան ժամանակն իր պապուն հետ
կենակցելով, անոր մտածութիւնքն իր
վրան աղդեցին, և համբակութենէն
սկսեալ Աղջեռի հետեւող և փիլ-

սովիայ եղաւ, և այս պատճառաւ ետ-
քէն հասարակաց կրթութեան հակա-
ռակ սաստիկ ընդդիմութիւն մը ունե-
ցաւ : Եյսու հանդերձ կատարելապէս
իր ուսմունքներն ըրաւ 'ի ՈՒլան, ետքն
'ի Շաւիա, և Ելֆիերեայ, Ունդիի
ու Ֆուգույի վրայ սաստիկ սէր կապեց :
Յամին 1805, մօրը հետ Շարիզ գնաց,
ուր Պիեգարիայ անուամբն ընդունու-
եցաւ Քեսահաբանից անուանի ընկերու-
թենէն, որ այն ատեն () դէօլ կը հա-
ւաքուէր, և որուն անդամ էին Ա ու-
նէյ, Գապանիս, Լարա, Տը Դրասի
և Փորիէլ : Եյս յետինս Ունծոնիի
մտերիմ բարեկամն եղաւ, որուն ըն-
ծայեց Ունծոնի իր կոմն Գարճանեռլով
ողբերգութիւնը :

Եյս նախընտիր կաձառոյն հովա-
նաւորութեանընելքե, հետեւեալ տա-
րին սկսաւ քերդողն իր ասպարէզը ան-
յանգ ոտանաւորով մը, ներշնչեալ իր
ազգականաց մէկուն կանխահաս մա-
հուամբը, այս վերնագրով . 'ի Տահ Կա-
րուսի Խմբնադէայ (Շարիզ . 1806) :
Հասարակ կեղերջական ողբոց մէջ նը-
շանաւոր սեպուեցաւ այս կտորս որ կեր-
պով մը իր կենացը նկարագիրն եղաւ .

Ոչ ընդ վատաց գոլ դաշնադիր, կամ մատնիչ
Ուրբ իրաւանց . ոչ ընդ շըրթունս հանել բան'
Ի գովս ախտին և կամ ի հենգըն բարւոյն :

Ուրը հետ (1807) ՈՒլան դառնալէն
ետեւ գենուացի սեղանաւորի մը] ուիզ-
չանրիէդ Պլոնտէլ դստեր հետ ա-
մուսնացաւ, յամին 1808 : Եյս ժա-
մանակին 'ի լոյս ելաւ դիցաբանական
քերդուածն Ուրանիա (1809), որ հա-
մարեցաւ հաւաքածոյ մի իտալական
անհամ քերդուածոյ :

Բայց սակայն Ունծոնի իր առած
դաստիարակութեանն հակառակ, ե-
ռանդնալից ոգւովն վառուած, մղումն
կը զգար յուղղափառութիւն, առ որ իր
կինը դարձած էր . որուն բացարձակ
սկզբունքներն քիչ մը վերջն ընդու-

եցաւ, և գեղեցկահիւս քերդողական
երկասիրութեամբ մը իր այս մտածու-
թեանց փոփոխութիւնը պանծացուց :
Եյս գրուածքը կը կոչուի Տաղէ սրբա-
շանք (ՈՒլան, 1810), և է հաւաքածոյ
երգոց 'ի ծնունդ Տեառն, 'ի Չարչա-
րանան, 'ի Հարութիւնն, 'ի Գալուստ
Նոբւոյն սրբոյ, և 'ի Ա երափոխումն
կուսին, որոնց մէջ հեթանոսական ձե-
ւերը թողլով, նոր քնարերգական բա-
նաստեղծութիւնն մը կը ստեղծէ, լի ե-
ռանդեամբ և ամբարձմամբ մտաց :
Ետքն ետեւէ եղաւ ազգային մատենա-
գրութիւնը բոլորովին վերանորոգել, և

նոր թատրերգական ոճն մտցընել։ Շ էկելի 'ի Կաբրմանիա քարոզած, և կէթէի ու Շ իլէրի 'ի գործ դրած նորաձեռութիւնը գրեթէ մի և նոյն ժամանակ մտաւ 'ի Կաղղիա և յիտալիա։ Վանձոնի, Վոսգովսի ու Աիլլիոյ Շնէլլիգոյի վախով ձեռք զարկած փորձերէն զրգուեալ, յամին 1820 երեան հանեց իր նորավէպ ողբերգութիւնն, կամսն Գարմանէոլա, որուն վրայ բոլոր իւրոպա խօսուեցաւ։ Հեղինակին վրայ սաստիկ քննադատութիւնք եղան, զորոնք ինքը զօրաւոր կերպով հերքեց իր գաղղիերէն ժամանակի և աէղոյ միութեան վրայ գրած նամակին մէջ։ նաև կէթէ իրեն վրայ գովեստի հատուած մը զրեց։ Հիմա առ հասարակ կը վկայեն թէ չէր արժէր որ այդ աստիշան հասարակութեան սիրտը վառէր այդ քերդուածն, որ միութեանց օրէնքն եղծանելովը՝ նորավիպական էր, իսկ թատրերգական սահմանաց տարապայման պարզութեանն և ծանր ոճոյն համար նախադասական։ Երկրորդ ողբերգութիւն մ' ալ, Արէլի, 'ի լոյս տըւաւ յամին 1823, հանդերձ ծանօթութեամբք և պատմական տեղեկութեամբք։ Լոյր նիւթն աւելի մանուածոյ է, գործողութիւնն աւելի կենդանի, և վախճանն աւելի թատերական։ բայց գործոյն գլխաւոր գեղեցկութիւնն մասնաւորապէս պարուց մէջն է, ըստ ոճոյ նախնեաց, զոր նախընթաց քերգուածոյն մէջ ալ մտուցեր էր։ Ինդ մէջ այս երկու թատերական երկասիրութեանց, Կարոլէնի մահուան առ թովն հրատարակեր էր անուանի տաղմը, Հինգն Մայիսի (1821), յորում կրօնքն ի մեծ զարմացումն կրօնական և թագաւորական կուսակցութեան իբրև իրեններէն մէկը կը կոչէր զկայսրն ըսելով։ “Ինաւ այլ գերամբարձ մեծութիւն մը շխոնարհեցուց երբէք իր ամբարտաւանութիւնն առաջի նախատանաց Կոլգոթայ ։” Լոյր տաղը մեր ժամանակիս գեղեց կազոյն քնարերգական կտորներէն մէկն համարուեցաւ։

Բայց Ո՞անձոնիի փառքը պայծառ ու այնողն է իր վիպասանութիւնն՝ հարսնանայր, պատմութիւնն Միլանու յժմաւ (1827)։ Կարեթէ ամենայն լեզուաւ թարգմանուեցաւ այս գողտը և սրտաշարժ պատմութիւնն, ուր քերթողն՝ գեղջկական սիրոյ մը առթով ամենայն ձարտարութեամբ կը նկարագրէ ժամանակակից կը նկարակցութեան վիճակը։ Խոլոր մէջի անձինքն ժողովրդականք են, և իւրաքանչիւրն մէկ մէկ նախատիպ պատկեր և նկարագիր, եռանդուն աշխուժով հնարուած, և մանաւանդ այնպիսի այլափոխութիւն, որ բոլոր իւրալական ականջքն կը զմայլին կը հրաշանան։ Պարզութիւն, քաղցր և ընտանի ծաղրածութիւն, վայելուչ ընտանութիւն, փոփոխ պարզ և վսեմ ձարտասանութիւն, բոլորն այս վիպասանութեանս մէջ, թող քանի մը երկարաբան կտորներ, կը դիմեն 'ի մի ամբողջութիւն սքանչելի։ Լոյր վիպասանութեանս ծանօթութեամբք հանդերձ տպագրութեան մը մէջ, նախինն ընագրին վրայ աւելցուց Ո՞անձոնի Պատմութիւնն վարդակառ սէանն, ուր քըստմնելի նկարագրութիւն մը կ'ընէ անգութ և ամբարիշտ սպանութեամնց, որ յառաջ եկան 1630 մ' ահաւոր ժամամահուն ժամանակ ժողովրդեան աւելորդապաշտութիւններէն։ և Պեդրի գարիայի պէս՝ ընկերական տնտեսութեան ու պատժողական օրինաց բարձրագոյն ինդրոց վրայ կը խօսի։

Ո՞անձոնի, Հարսն և Խօսնայր գրուածոյն յաջողութենէն վերջը՝ արտաքին մատենագրութեան վերջին բարեւը տուաւ։ Աստիկ սիրող ընտանեկան կենաց, և ևս քոն զես կրօնական զգացմամբք լցուած, երեսուն տարիէ աւելի խորին առանձնութեան մէջ կեանքը կ'անցնէ, հեռի 'ի քաղաքական խոռոշութեանց, անփոյթ ազատութեան և փառաց, կամ մանաւանդ երկուքն ալ 'ի ներքին երջանկութիւն և 'ի հրահանգս առաքինութեան վերածելով։ Կաև դառն թշուառութիւնք

ալ գլխէն անցան . իր առջի ամուսնոյն մեռնելէն ետև կրկին անգամ ամուսնանալով (1833), յաջորդաբար իր չորս որդւոցը մահը տեսաւ . վերջին աղջիկը մեռաւ յամին 1856, թողարկ զծերունին յամայի առանձնութեան : Երկար ատեն բնակած է 'ի Պլրուսսանոյ , Արքանու շրջակայքը :

Անձնոնի անգամ մի ևս զրիչը ձեռքն առաւ , Խոալշէան հասարակութեամբնեանց պատմութեան կտոր մը հերքելու համար , յորում Ախսմանտի մեծաւ խստութեամբ ուղղափառ եկեղեցւոյ միջին դարու մէջ ունեցած բարոյական ազդեցութեան վրայ կը ճառէր . իր պատասխանատուութիւնը կը կոչուի , Դիտողութիւններ է վէրայ ուղագութառ բարոյականի (1834) : Աւ յիշա-

տակուի նաև Ճառ մը Ամսլարտացւոց պատմութեան քանի մը մասանց վրայ : Անձնոնի այս զանազան երկասիրութեամբք՝ որովք տեւական փառք մը ժառանգեց իրեւ վիպասան , իրեւ քնարերգակ բանաստեղծ , կամ նաև իրեւ ողբերգակ քերդող , ոչ այնչափ մատենագրութեան այս մասանցը՝ որչափ իր լեզուին վրայ ազդեց , տալով աւելի դիւրաթեքութիւն մը , զանազանութիւն և գեղեցկութիւն : Ամսաւորապէս ջանացած է վերածել 'ի միութիւն միոյ ազգային մատենագրական լեզուի՝ իտալական բազմաթիւ գաւառական լեզուներն , որովք արդի երկասիրութիւնք նախադասական դարուց միութենէն վերջացած են , իրենց աղքիւրէն զանոնք առնլով :

Ի ԶԱՐՉԱՐԱՆՍ ՔՐԻՍՏՈՍԻ

Վկ երկիւղածք ի հանդերձեալ ցասմանէ ,
Ուռ յամրագնաց այսօր ելցուք ի տաճար ,
Օերդ ժողովուրդ որում վարանս արկանէ ,
Ուր աղիտից յանկարծ հընչեալ գուժահար .
Անձնատու մնացուք հնչման զանգակին՝
Օոր ըըներէ սերկեանս հանդէս տըխրամած ,
Հանդերձ սըգոյ հարսին ընդ մահ փեսային
Օայրիացեալ կայ խորանաւն ահա մած :

Լըուեալ հատեալ են երգք ընդ սուրբ պաշտամանց ,
Արովք առ մեզ խորհըրդակիր խոնարհի
Կըխարն անմահ խաղաղութեան և կենաց ,
Բնդ հովանեաւ այլափոխեալըն հայի :
Աաղմօս մ' և եթ ի լուր հընչի ողբածայն ,
Օոր քաջախոհն Խասյիաս նըւագեաց
Յաւուր՝ յոր սիրո նախանըկատ յապագայն ,
Տագնապելով նեղեր յերկնիցն արհաւրաց :

Օորմէ խօսիս ուլ Յուղայի մարգարէ ,
Անիցէ սա որ անմահին յանդիման՝
Ծընցի հանգոյն բողբոջ ի ծիլ մերկ յերկրէ ,
Ենկեալ ի բաց ի յաղբերէն կենսական ,
Եյր տառապեալ նախատակոծ ընկեցիկ ,

Որ թաքուցեալ զդէմնըն ծածկէ քօղապատ,
Իբր յերկնառաք սաստից հարեալ ոք սաստիկ
Վան զամենայն մարդ մահացու ապիրատ :

Այս է արդարն յանօրինաց վիրաւոր,
Համբերատար եւ անկրոիւ հեղաբար .
Այս ինքն արդարն, յորոյ Շարձրեալն երկնաւոր՝
Եհեղ ի գլուխ զհանուրց յանցանս չարաշար :
Այս ինքն է Առւրբն եւ աա Այսմիանն կանխասաց,
Որ զիարայէլ յազատութիւն հան մահուամք,
Եւ ըզզըլիոյն վարս գերազօր աւանդեաց
Ուխտադըրուժ հարսին իւրոյ սիրակամ :

Շազմեալն յերկնից արփիահրաշ ի կամար,
Եւ Շամայ եղեալ որդի մարմնազգեաց,
Ու խորշեցաւ բաժանել զոյգ հաւասար
Օժառանգութիւն դըմնեայ՝ նդ եղբարց եղկելեաց .
Շզնախատինս յանձն իւր տարաւ եւ զկրտտանս
Եւ անցանել ընդ երաշխէպս իսկ մահուն .
Կըրել երկիւղ՝ որ տայն զըմել ի վրիպանս,
Որ ոչ գիտաց ինչ վըրիպել բնաւ համբուն .

Տարաւ մերժման պաղատանաց կաթոգին,
Եւ սպառըսպուռ անտես մնալոյ ի հօրէն
Ո՛վ արհաւրացս, եւ ըզհամբոյրն ահագին,
Շը ընկալաւ ի նենգաժուտ մըտերմէն .
Որ յայնմչետէ հանգոյն եղե թուխ մըթան
Եղեռնաւոր ոձրագործին մարդասպան,
Որ զրահեղեղ լրսէր զարեան լոկ ըզձայն .
Եւ իմացաւ՝ որում եղեւ մատն արեան :

Ո՛վ արհաւիրք, ժըպիրհ ժողով նախատչաց
Յաստուածագիծ դէմն հարկանեն բիւր եպեր,
Յոր ակնարկել ըշհանդուրժեն սուրբ հայեացք
Լնմեղական որդւոց երկնից սըրբասէր :
Որպէս արբշիռ զի յումկ զինւոյ ըզձանայ,
Մտելութիւնն այնպէս վառի առ յեղեռն,
Եւ յեղերանցըն մեծագոյն գըրգուէ զնա
Լնգութ հրձուանք իսկ եղերանց չարասէր :

Շայլ թէ ո էր այդ անմըռունչ պարտաւոր
Օոր առաջի իւր անիրաւ աթոռոյն,
Վարշեալ ձըգէր ամբարտաւան հրեայն գոռ,

Արպէս ըսպանդ վարեալ հանդէալ սեղանոյն .

Դառոզն ըզդա չառվմայեցին ոչ ծանեաւ ,

Եւ ի խորհուրդ մըտաքերեաց չարաշար ,

Խէ զնուիրականն հեղուլ արիւն իցէ լաւ

Յիւրոյ գահուն հաստատութիւն ընդ երկար :

Յերկինս ի վեր յողորմատես ցաւագին՝

Եվլն զազիր պաղատանաց շեշտ հայցուածք ,

Եւ երկնայինք զերեսս իւրեանց ծածկեցին ,

Եսէ Եստուած . լիցի ՚ոտ ձերոցըդ կամաց :

Եւ այն արիւն գըրեալ յանէծս առ ի հարց ,

Եզդընընդովք նոյին հոսի տակաւին

Ուք եւ ընդ դարս անցեալ յոլովս դարձադարձ ,

Ու ի գլուց իւրեանց ի բաց թափեցին :

Եւ մինչ այն ինչ ի բարձ մահձին դըժընդակ ,

Խոնարհեցաւ տըրտմազգեցիկն այն ձակատ ,

Եւ բարձրածայն արձակելով աղաղակ ,

Եզհուսկ յետին զհառաշանաց շունչն եհատ .

Եժեալ սպառնայր սաստ սրտմուեալ Եարձրելոյն

Բներկրեցելոց սպառնացն անդէն իսկ ի լեառն .

Եարձր ի դիտէն ի տես թըւի գալ համբուն ,

Թըւի ձայնել , թ' Եկից ընդ հուպ ի վրէժ վառ :

Ով Հայր բարձրեալ , պատարագիս գէթ ի շնորհ ,

Թաղ լըռեսցէ այն ահաւոր բարկութիւն

Եւ զաշացուացն անհանձար մոտաց բանս մոլոր ,

Ե լաւագոյն , Տէր , փոխարկեա գըթութիւն :

Եյո իջէ իջէ արիւնդ ըզնոքօք .

Եյլ իբր անձրև ի լըւացումն հեղագոյն .

Եմենեքեան խոտորեցաք լի մեղօք ,

Օ ամենեցուն ջնջեսցէ պարտս այդ արիւն :

Եւ դու , ով Մայր , որ առ երի անբարքառ

Կացեալ տեսեր զ' առ ի խաչին որդւոյդ մահ ,

Հայցեա ընդ մեր , սըգաւորաց մըխիթար ,

Օ ի եւ յիւրոց ըզդա տեսցուք փառաց գահ՝

Եւ վիշտք համբուն որով անգութն ամանակ

Պատիկ զըռւէ զպանդիսութիւն արդարոց ,

Ե չարչարանս Արդւոյդ խառնեալ մաքրունակ ,

Ե իցին անմահ վայելից գրաւք յերկնից ծոց :